

ԳԻՐՔԵՐ ՈՒ ԹԵՐԹԵՐ

Études sur la Miniature Arménienne, par le R. P. Séraphin Abdulla et Frédéric Macler, Paris, Paul Geuthner.

Il Breviario della chiesa armena, nota di E. Teza, Venezia, Ferrari

Léonce Alichan, Le Jugement de Vassag, trad. de l'arménien par Jean Minassian, Constantinople, Imp. La Patrie.

Revue des Deux - Mondes, 15 Nov. 1910

Համելու Ամսորեայ, 1910 թիւ 1:

Ֆրէտէրիք Մարլէր, աշխատակցութեամբ Հ. Սերոբէ Ապտուլլահի, ուսումնասիրութիւն մը կը հրատարակէ հայ մանրանկարչութեան վրայ: Դործին վերնագիրը անձիշդ է: Ուսումնասիրութիւն մը չէ. Նպաստ մըն է հայ մանրանկարչութեան պատմութեան: Մէկ ձեռագիր միւայն նկատի ունեցեր է. Յայսմաւուրը մը: Ասոր վրայ աւելցուցեր է ձեռագիրները մանրանկարողներու ցանկ մը ժամանակագրական կարգաւ և ինչ ինչ ծանօթութիւններ նկատմամբ բանի որ մանրանկարողներու և մանրանկարութիւններու, թէս վաղոց ծանօթ Ալիշանի դործերէն:

Եատ օգտակար են նմանահանութիւնները, զարդագիր, խորան, կիսափորան, լուսանցազարդեր, առանձինն զէմբեր կամ ամբողջ շարագրութիւններ՝ որոնցմով զարդարուած է հրատարակութիւնը: Փափաթիւի էր որ այս բոլորը իրենց բնական գոյներով լլայիին: Աւելի ձեռնորու պիտի ըլլայիին լիովին ու համեմատական ուսումնասիրութեան անոնց որ զիւրութիւն չունին, մանրանկարուած ձեռագիրներու բոլոր կերպոններուն մէջ գտնուելու: Նշանաւոր բիւզանդագէս Շաոլ Դիհլի զիւրութիւնները՝ նկատմամբ մանրանկարներու արուեստին, իրենց սրատեսութեան ու

չանճարեղութեան մէջ աւելի ընդհանուր նկարագիր ունին: Զարդիս Առէրքախի մէջ, Դոկտ. Բատումշարք, ընդարձակ գործ մը պատրաստելու հետ է նկատմամբ մանրանկարչութեան: Իր ծրագրին մէջ կը մոնեն բոլոր արևելեան ցրիստոնեայ մանրանկարները: մանաւանդ աւետարաններուն, իր գործը համեմատական ուսումնասիրութիւն մը պիտի ըլլայ:

Աւ մենք նկարչութեան աւելի ստոյգ պատմութիւն մը պիտի ունենանք, երբ մանրանկարներու ողին ուսումնասիրուի: Մէջ նկարիչներ, Միքէլ-Աննէլոյ անզամ, իրենց հակայական շարագրութիւններուն մէջ, աւելի բան մէկ տեսակէտով ազդուած են մանրանկարներէն, առնելով անոնցմէ շարագրութեան զազափար մը կամ կեցուածքի մը ու հոգերանութեան մը ըմբռնողութիւնը:

Պատկերազարդուած Հին ու Նոր կտակարաններու մանրանկարներու հանդէպ անոնք նոյն յարգանըը զգացեր են, ինչ որ անոնց մեկնութիւններուն:

Այսոնց կը հաւատային որ ինչպէս Սուրբ Հայրերը նոյնպէս նաև մանրանկարիչները աւելի անմիջական հասկացողութեան մը մէջ էին Ա. Գրքին հետ:

*
* *

Ուսուցչապետ Ե. Տեղայի հայագիտական վերջին աշխատութիւնն է Հոյ ժամագիրին վրայ: Նա այս տեսքը հրատարակած է առթիւ մեր ժամագիրը լատիներէն թարգմանութեան, այնցան տիրականօրէն կատարուած Հ. Յ. Ալիքրեանէ: Այն հազար ու մէկ փոքրիկ՝ բայց ճշդող լեզուարանական և ուրիշ կարգի դիտողութեանց հետ, զորս հմուտ հայագէտը իրեն քաջածանօթ ասորական, յունական, երրայական և լատինական զաշտերէն հաւաքելով լիարուն կը ցանէ մեր աղօթքներուն չկարծուած խրթնութեանց վրայ, զանոնց աւելի հասկնակի դարձնելու համար, տուած է նաև իտալերէն թարգմանութիւն մը Ալիքրեան յանուան կամ ամենա

հայն երգերուն, որոնց քնարականութիւնը այնցան բարձր կը գնահատէ և որոնց իր աստուածային լեզուին մէջ, լոյսին աւելի շնորհալիօրէն կարծես կ'երթան ինչպէս երաժշտութեան մը ծաւաղումը։

Իր ուղղութիւններէն մէկ հատը միայն կը յիշեմ, ամենէն աւելի չհասկցուածը։ Մեր լեզուին մէջ ույսով սկսող բառերը ընդհանրապէս մտածել կու տան։ Աղդ Առաւոտ լուսոյ երգին մէջ, այրուբնի կարգաւ մտածուած ըլլալով, Շնորհալի մեզի կը հիւսէ տուն մը,

Ծեսինը քաղցու,
Թիամ, հոգույա արբու.
Թամ ցոյց ինձ լուսոյ։

Ինչ կը նշանակէ տամ որմէ՞ և ի՞նչ կը փափաքի աղերարկուն որ իր հոգւոյն խմցուի, թամ Հայկազեանը կը հասկընայ սամիկի, ուամկական և կը կոչէ, իբր վկայութիւն, խնդրի տակ եղող տողը։ Բայց՝ ուամկական հոգւոյն խմցուր, ի՞նչ։ Շնորհալի քաղցրութեան ուեսինչն բան մը կը խնդրէ որ իր հոգւոյն խմցնէ։ Այս բանը պէտք է գտնել։ Թամ ուրեմն ըմպելիք մը ըլլալու է։ Ու Տեղա, թարգմանելով սոյն տողը՝ դրած է abbevera di un filtro lo spirito mio. Filtro, սիրային ըմպելիք որ կը գերէ, կը սրարբեցնէ, կը զմայեցնէ։ Ես իրացնէ ես կարծեմ թէ Շնորհալի տոյն երկու տողերը, մետինդ քաղցու, — թամ հոգույա արքու, գրած է ազգեցութեան տակ Նարեկացիի տաղերէն սոյն տորին։ Թամ սիրոյ ուետին՝ անձկին։ Կարօտ, կարօտ հեղեալ։

Տեղա, թագմանութեան գերջը հասնելով Ասաւոտ Լուսոյ և Ալյարին Ամենայն երգերուն կը իրորդածէ։ Ինձ կը թոփըլլալ դրանը առջն կաթողիկէն մը և զարմանալ անոր գրայ։

*

Պ. Յ. Մինասեան, La Patrie թերթին աննկուն ու աննահանջ խմբագիրը, մեզի կու տայ, ֆրանսերէն լեզուով, Ալյշանի Դատաստանը Վասակայ Մատենի

ուսանաւորին թարգմանութիւնը։ Այս առնթիւ Լա Patrie ի խմբագրութիւնը Մուպերժէն կ'ընդունէր հետեւեալ նամակը թիւն լոթիի կողմանէ։

Թուփոր 18 Նոյեմբ. 1910
Տէր,

Բոլոր սրտանց է որ Բիէր Լոթի շնորհակալ կ'ըլլայ Զեկ՝ իրեն նուիրելնուզ համար վասակայ զատաստանին թարգմանութիւնը զոր կարդաց ամենամեծ հաճայցով։

Նա կը մասնակցի Զեկ Ալիշան մեծ բանաստեղծին գրայ ունեցած զարմացման և կը խնդակցի ձեզ ծանօթացնելնուդ համար իր անունը Ալբեւուտընին։

Նախաձեռնութեան գործ մը չէ Ալիշան՝ բանաստեղծը՝ եւրոպական լեզուով մը թարգմանել։ Անկէ ունեցեր ենց ուրիշ կտորներ ալ ֆրանսերէն կամ իտալերէն լեզուներով։ Բայց գդուար գործ մը մն է, ամենազժուար գործ մը թերևս։ Ալիշան իր բոլոր հոգին դրած է հայերէն բառերուն գրայ ինչպէս գյոյն անթառամի մը գրայ կամ պարսկական հին կերպասի մը գրայ։ Թարգմանութեանց մէջ երբէք չիտար այն ողին, թարմութիւնն ու կենացնութիւնը Ալբամայ ծաղկաբուն գատեց լեզուին։

Բայց Մինասեան յաջող թարգմանիչ մըն է, ամենայաշող ֆրանսագէս մը։ Ու մեծ փափաք մ'ունի ըլբունելու, ամբողջապէս զրաւելու Ալիշանի Հայերէնը, որ երբէք ամբողջապէս ինքզինը չիտար և կը վարանեցնէ Պրոտէոսի մը պէս։ Մէկ անճըցորութիւն միայն նկատի կ'առնեմ։ Երրորդ տան երկրորդ տողը կը յանգի՛ իրրեկ արձան՝ յաւերակ։ Ալճան՝ թարգմանուած է statue, անզի՛ առնապատկեր, ինչ որ չինչանակեր հոս կարծեմ։ արձան դասական հայերէնի մէջ, կը նշանակէ ընդհանրապէս յիշատակաց կանգուն բար մը, կոթող, պէս։ Ֆրանսերէն՝ տելե։

Մեր զիտողութիւններուն չենց ուզեր որ քննադատութեան հանգամանը արուի։

Անոնք նկարագիրն ունին Ալիշանի ողին աւելի յդկեալ ու փայլուն տեսնելու ուրիշ լեզուի մը մէջ։ Մինչև հնարաւոր աստիճանը։

*
**

Հանդէսն Երկուց Աշխարհաց (Revue des Deux-Mondes) Կենսագրական բնդարձակ յօդուածի մը մէջ, նուիրուած Փաղպիս Ակադեմիին անդամ պատմաբան Ալպէր Վանդալի յիշատակին, մեզի կը ցուցնէ անմահ կաճառորդը զգածուած ճշմարիս համակրութեամբ մը հանդէպ մեր ազգին։

« Ոչ մէկ ատեն, կը գրէ Աէկիւր՝ յօդուածագիրը, կուսակցութեանց գործունեայ կորիւն մէջ խառնուելու ճաշակը չունեցաւ։ Իր խառնուածը զինք այս բանիս չէր մղեր, զինուածի ոչինչ չունէր։ « Ես, սոսկ պատմիչ մը, չափազանց թշնամիքաղաքանութեան, անցեալին մէջ և հեռուեն միայն կ'ուզեմ դիտել զայն»։ Այսպէս կը նկարագրէ ինքզինք և մենք կը ընանը իր խօսքին հաւատալ։ Երկու անգամ միայն նա խցեց այս լուութիւնը, և արդիւնքը այնքան աւելի մեծ եղաւ որքան կը զգացուէր թէ ինչ կէտի հասեր էր իր հայրենասիրական եռանդը մինչև այս աստիճան յաղթելու իր բնութեան։ Առաջին անգամ Հայաստանի դատին առթիւ եղաւ, փետրուար ամսոյն, 1897։ Բազմաթիւ և բազմազան ամրուի մը առջև, բարձրաւանդակի մը վրայ ուր ցովը ովիշի կը նստէին կոմս Դիլ Մէօն, ժողովի Ռայնախ, Լոռուա Բոյկօ, Զադոկ խան և ուրիշ շատեր, նաև խայտառակեց ցնողով բառերով և ձայնով մը զրո զայրոյթը կը զօրացնէր, կասոննաւոր սպանութիւնը, Եւրպայի յայտնի անտարերութեան առջև աւելի քան 100,000 թը ցուառներու Յցուց Հայութ զաշտերը, բըռնակալի մը բամհաճոյրով, փոխուած արիւնազանգ և արեան մէջ լողացող անապատի մը, ուր դիակնացած կը պարէին ժողովրդեան մը մնացորդները, և նշաւակող

խարանով մը դրոշմեց մարդը որ, ըստ նա, պատութեան մէջ՝ կարմիր սուլթան անունը պիտի կրէ»։

Երկրորդ անգամ անիծեալ և արհամարհ դատի (Աֆֆալթ) նախօրեակին եղաւ, ակումբի մը մէջ՝ սարցուած պաշտպանութեան տակ ֆրանսական հայրենիքին (La Patrie Française)։ Ոչ որ, իր ունկընդիրներէն, պիտի մոռնայ այն բողոքը, հակիրդ, համառօտ բայց անողոք խառութեամբ մը, զոր կ'ուղղէր անոնց դէմ, ուրոնց, պատերազմը լմալէն վերջ իսկ և միայն իրնց քինախնդրութիւնները գուհացնելու համար, պաղ արծնամբ կը մղէին մրանսա չարագոյն արկաններու մէջ»։

Ցարգանք Ալբէր Վանդալի յիշատակին որ այնքան սիրեց Հայերը որքան ֆրանսական հայրենիքը։

*
**

Դեռ տարին չաւարտած լաւ է ճշգել հաշուի սիալ մը զոր Հանդէս Ալմօրեայ ըրած է տարւոյն սկիզբը։ Հ. Հ. Համարեան, Խորենացոյ կեղծիք միմ ալ Արտաւագդ Մանկակունիք թէ Մամիկոնեան վերնազրին ներքեւ սոյն յօդուածը կը գրէ։

« Ծանօթ է Խորենացոյ այն ձկուումը, որով ջանացած է համբաւաւոր ու վաստակաւոր Մամիկոնեանց ցեղը նուաստացնել ու աննշան ցոյց տալ իւր Հայոց պատմութեան մէջ։

Այս դիտաւորութիւնը իրազործելու համար դիմած է շատ անգամ կեղծիքներու, որոնցմէ՛ ոմանը որչափ ալ սրոցել ջանացած ըլլայ՝ անմիջապէս աշքի կը զարնեն։ Այսպիսն երբեմն ալ այնպիսի ճարտարութեամբ, որ իրեն յատուկ է, կրցած է վարագուրել կեղծիքը, որ դիւրին չէ եղած յերկան հանել ճշմարտութիւնը։ Այս կարգի եղած է Խորենացոյ մէկ խարդախութիւնն ալ, որ ըստ պատշաճան մեր մտազրութիւնը զրաւեց։

Խորենացի հինգ անգամ կը յիշատակէ Արտաւագդ Մանդակունի մը, որ զերծուած է զմանուկն ըրդատ « ի դուռն կայ-

սեր, և այս պատճառու Արտաշըլը թա-
սանեանին բարկութեան հանդիպելով՝ ա-
նոր ցեզը գրեթէ բնաջինջ եղաւ բացի Ար-
տաւազը մէկ ըրոշմէն, զոր Տաճառ,
« յազգին Աշոցան, փախոցեալ ի կեսա-
րացոց քաղաքին ապրեցուցանէր » և հե-
տո կ'ամուսնանար անոր գեղեցկութենէն
հրապորուած, բայց երբ Տրդաս իւր հարց
աթուոց ձեռք անցոց իւր դայեակը սպա-
րապետ ըրաւ ի շնորհակալութիւն. իսկ
անոր քեռայրը՝ գֆաճատ, « իշխան ի վե-
րայ գաւառին Աշոցայ կարգէ »: Ապա կը յի-
շատակուի Արտաւազը Մանդակունի սպա-
րապետին մաէր, ի պատերազմին ընդէմ
հիւսիսական ազգաց. ի վերջոյ կը յիշուի
դարձեալ լոկ իր և սպարապետ ». յետ
մեռանելոյ դայեկին իւրում Արտաւազ-
դայ, որ միագլխապետ էր և ամենայն
Հայոց զօրավար »:

Խորենացւոյ այս վկայութեանց համա-
ձայն Տրդաս Մեծի ժամանակ Հայոց ըս-
պարապետութիւնը ոչ թէ Մամիկոնեանց
ձեռքն էր, այլ Արտաւազը Մանդակուն-
ւոյ: Սակայն այս պարզապէս խարդախել
է Խորենացւոյ կողմանէ իւր ազրիւրը –
ըլլայ այս Ազգաթանգեեայ կամ Բիւզան-
դի, կամ ուրիշ որ և է ժամանակ կամ
յիշատակարնեն մը: ինչ կ'աւանդէ մեզի
ժամանակակից տոհմային պատմութիւնը:

Ազաթանգեղոս յիշատակելով Տրդատին
փախութիւն: յայտնի չըսեր այն անձին
անունը, որ զայն ազատեց, այլ լոկ զա-
յեակ բառով կ'ուրէ յայտնի ընկէ: իսկ
Տրդատի ժամանակ սպարապետ կը յիշէ
Արտաւազը մը առանց ցեղն ալ յատկանը-
շելու: Ալլաւստ յայտնի ըլլարով որ սպարա-
պետութիւմը Մամիկոնեանց տան կը պատ-
կանէր, պէտք մը չկար, որ Ազգաթանգե-
ղոս Մամիկոնեան անուն ալ կցէր Ար-
տաւազըին, մինչդեռ հարկ անհրաժեշտ էր
Մանդակունի անուն յիշատակութիւնը,
եթէ իրօք Տրդատին սպարապետը Ման-
գակունի մ'ըլլար:

Սակայն ալ տարակոյսի տեղի չի մնար,
եթէ վկայութեան կոչենք մեր ամենանշա-
նաւոր պատմագիրներէն զՓաւստոս թիւ-

զանդ: Ասոր թանկագին վկայութենէն ա-
կընյայտնի կը տեսնուի, թէ Ազգաթանգե-
ղոյ Արտաւազը Մանդակունի չիկրնար
ըլլալը, այլ Մամիկոնեան է: Փաւստոս իւր
պատմութեան ընթացքին մէջ սպարապե-
տութեան աստիճանը միշտ իրու Մամի-
կոնեանց սեպհական կը յիշատակէ: իթէ
միայն այսշափ ըլլալը Փաւստոսի վկայու-
թիւնը, կրնար թէպէտ միշտ անգօր կեր-
պով, առարկութիւն, թէ Տրդատի ժամանակ
Արտաւազը Մանդակունւոյն անցած է սպա-
րապետութիւնը առժամանակեայ կերպով:
Այսափի առարկութիւն մը գարծեալ թիւ-
զանդի է որ կը ջրէ բոլորութիւնն: Հոյսակապ
պատմագիրն խոսրով կոտակի ժամանակ
Հայոց սպարապետ կը կոչէ զվաշէ որդի
Արտաւազզայ, « վաչէ, որդի Արտաւազ-
զայ, ի Մամիկոնէն տոհմէն, զօրավար
ամենայն Հայոց Մեծաց »: Ահա ամեննոց
վկայութիւն մը թէ Տրդատ Մեծի ժամա-
նակ վաչէի հայրը Արտաւազը Մամիկո-
նեան էր սպարապետ, որով Խորենացւոյ
Մանդակունւոյն կեղծիք մ'ըլլաւը յայտ
յանդիման կը ցուցուի »:

Մեր կոչումը անոր համար միայն եր-
կայն ըրբնը, որովհետև Հանդէս Ոմսօրեայ
յօդպաւը տապած միջոց երբէք չէ կաս-
կածած որ չ. չ. Համբարեան ուրիշներու
կարծիքներն է որ կ'որդեգոքէ: Բիւզանդի
Մամիկոնեաններուն վրայ խօսելով, կը
գրուէր (Բազմավէպ 1904 էջ 55 – 56,
և առանձինն հատորի մէջ էջ 11–16)
թէ Մամիկոնեանց Խորենացւոյ աւանդա-
ծէն տարրեր ծագութեալ ունէին և Մեծին
Տրդատոյ ժամանակ մինչեւ կը գտնին Մա-
միկոնեանց տոնմը՝ Մամիկոնէ տարրեր ա-
նունով և հանգամանցներով, և իրենց ա-
ռանդական սպարապետորեան պաշտօնութիւն:
Գրիգոր կեսարիա կը զրկուի ձեռնադրուե-
լու. նա արքայական հետեւորդ մ'ունի ո-
րու մէջ կը համրուին 1. Անգեղ տան իշ-
խանը, 2. Ալձնեաց իշխանը, 4. Ասպե-
տութեան թագակապ իշխանը, իսկ 5. իշ-
խանն ապարագետորեան, զօրավար Հա-
յոց աշխարհին:

Այս ակնարկութեան կը հանդիպինց

ուրիշ ուղևորութեան մ'ալ մէջ, կոստանց զիանոս յաղթող է իր նախանձորդներուն, միապետ չոռմշական պետութեան և ըրիստոնեայ, Հեռաւորագոյն սահմաններէ խուռաներամ ինդակցութեան կը փոխան իրեն, դաշնակից Տրդատը չկրնար պակսիլ: Նա ճամբայ կ'ընկնայ դէպ ի Հռոմ տանելով իր հետ ինչ որ այն ատենի Հայաստանը պատառական ունէր: Չորս բոշխներէն զատ՝ իրեն հետ են նաև Միծ իշխանն Անգեղ տան, թազաղիր Ասպետն և Սպարապետն մնեն:

Ուրիշ տեղ մը, գարձեալ ուղևորութեան մը մէջ, մենք նոյն իսկ այս սպարապետի անունը նշանակուած կը գտնենք: Տրդատ կը լսէ թէ Գրիգոր երկու զաւակ ունի կապարզվիա, անյապաղ պատգամաւորներ կը դրէք որ բերեն: Գեսպանն երուն առաջինին անունն է Արտաւազդ, որ սպարապետն եր ամենայն զօրացն Հայոց Մեծաց: Ազաթանգեղոս չի նշանակեր թէ այդ Արտաւազդն, սպարապետ ամենայն զօրացն Հայոց Մեծաց, ինչ ցեղէ էր: Բուզանդ հաւատարմապէս կը լիցնէ այդ պակասը: Նա կ'ըսէ թէ Տրդատայ որդուոյն Խորորով կոտակի ժամանակ զօրավար ամենայն Հայոց Մեծաց էր Վաշէ, որդի Արտաւազդայ, ի Մամիկոննէն տոնմէն....

Խորենացի այդ Արտաւազզը Մահիպահունի կը կոչէ: Ասիկայ ինքնահնար կ'երկի, արդիւնց այն ձկուումին որ ունի Մովսէ Մամիկոնեան արարքը լոելու կամ այլայլելու: Ասկէ զատ աւելի դրական պատճառներ ալ կան: 1. Մեր պատմութեան մէջ Մամիկոնեանը ի բնէ սպարապետ կը ներկայանան. ինչպէս կրնային ի բնէ ըլլալ, երբ Տրդատայ ժամանակէն ալ զեռ չեն սկսիր իրենց պաշտօնը: 2. Վաշէի հօր անունն Արտաւազդ է, որու գործունէութիւնը Տրդատի ժամանակ կ'իւնայ. արդ օրինաւոր չէ հաստատել թէ սպարապետ էր և սպարապետին հայրը ազգի մը մէջ՝ որու պաշտօնները ժառանգական են: 3. Վաշէի որդուոյն՝ Արտաւազդաց, զեռ մանուկ՝ սպարապետութեան իշխանութիւնը կու տան, վասն զի վաս-

տակաւոր ցեղի զաւակ էր. ի՞նչպէս կրնար վաստակաւոր ցեղ ըսուիլ երը իր հօրմէն սկսէր իրենց տոնմը: 4. Ազաթանգեղոս անունը չյիշեր նախարարին որ զմանկիկն Տրդատ փափցուց կոտրածէն. այլ պարզապէս ունե կ'ըսէ. այդ ոմն Խորենացի Մանղակունի ըրած է: 5. Մանղակունիք երբէր չեն յիշուիր մեր պատմութեան մէջ իրեր ուղամական մարդիկ:

Հանդէս Ամսօրեայ և Հ. Հ. Համբարեան իրենց նոր գիւտը անվրդով հրատարակած ժամանակին՝ անշոշշա իրենց հաւատարին բոլոր բարութեան մէջն եղած են:

ԽՄԲ.

ՓՐՈՒ. Մ. Ա. ՍԵԼՔՈՆ

Այս մահապոյժ կենսագրական ակնարկը խմբարութեանս կու զայ Ամերիկայէն՝ ուր Փրոփ. Մ. Ա. Մելքոն Կնքած է իր մահկանցուն Հանգուցեալլ աշխատող, երեւն, ու սիրուած դէմք մը եղած է: Այսքան կորուստի մը հանդէպ խմբ. իր մնծ ցաւակցութիւնները կը յայտնէ Ամերիկայի մեր հայ զաղութին՝ որ այնքան ինամբով կը տածէ սէրը մայր լեզուին և մայր հայրենիքին:

ԽՄԲ.

Հեռու հայրենիքէն, Քալիֆորնիոյ մէկ գիւղին, Քինկոզպրէկի մօտ այգիի տան մը մէջ անցեալ սեպ. 16ին մահկանացուն կնքեց հայ ազգին ամենէն զարգացած ու հմուտ մէկ անդամը, Փրոփ. Մ. Ա. Մելքոն: Հանգուցեալլ մօտաւորապէս 72 տարեկան էր, ծնած ըլլալով Բալուի մէջ մարտ 23ին, 1839: Բառին բուն նշանակութեամբ բեղուն կեանց մը անցուցած էր Փրոփ. Մելքոն. 28 տարի շարունակ վաժապետութիւն ըրած էր: Իր կրթութիւնը առած էր նախ Տր. Համբինի Պէտքէրի դպրոցը և ապա Պազէլի համալսարանին մէջ, ուր անցուցած էր վեց տարի: Գերմանիայինը զիտէր գրեթէ իր մայրենի լեզուին չափ լաւ: Տանը ութիր տարի ա-